

## Զ Ա Տ Ի Կ Ը

\* \* \* \* \*

**Այսօր՝** երբ աշխարհը կը շարունակէ իր սպանդին ահաւոր և խելազար հանդէսը, երբ մարդկային փառափրութեան և նախճիրի կարմիր զողզոթաներ Աստուծոյ արդար արենին տակ իրենց անարդար արդարութիւնը կը կոթողին, նորէն կը վերածնի կեանքի և արդարութեան զերազոյն խորհրդանիշը՝ Յարութեան մեծ տօնին մէջ։ Արքան ոլ անզայտ ու մոալլ ըլլան հաղեվիճակները օրերու մեղքէն և արիւնէն, անհնար է չանուչնալ սփոփարար մտածումին մէջ Յարութեան, երբ Զատկի առաւօտը կը ծագի երկրի վրայ։ Վասան ենք թէ նոյնիսկ անոնք՝ որոնց համար այս տօնը չունի իր աւանդական խորհուրդը և մտածումը, այս առթիւ ազատութեան և լայնութեան խոր զղացումով կը համակուին, մտածելով կեանքի յաւէրժութեան և Աստուծոյ յաւիտենականութեան, այսինքն կեանքի և աստուծութեան միացման՝ Յարութեան մեծ խորհուրդին և հրաշքին ընդմէջէն։

Մարգուն անառիկ իզձը եղած է ապրիլ, շարունակել կեանքը իր տեսչերուն և երազներուն լեռն ի վեր, դէպի յաւէրժութեան անհորիզն հեռուներու Բայց մահուան սկ պատը յուսահատօրէն մտահոգած էր սերունդները, դիմարաժանելով զանոնք ապազայ կեանքի մեծ առեղծուածին հանդէս։ Ի՞նչ կայ անդին։ Ոչ ոք մահկանացուներէն եկած էր ետ, բերելու համար մեզի անդենականին յոյար։ Այս եղած էր մարդկային կեանքը դարերով, հիւսելով թեզանը իր մութ ճակատազրին։ Ապա յեղաշըլումը՝ ձայնը՝ «Ես եմ այն որ մեռայ, ու կամ կենդանի» (Յայտ. Ա. 18) կը լսուի զերեզմանէն անդին, ու կը բանայ մեզի ապազան՝ շարունակուող կեանքին։

Երկու իրողութիւններ որոնք ամենէն աւելի մղած են բոլոր ժամանակի մարդերը հաւատալու անմահութեան, եղած են խորտակուած կեանքերու եւ խղուած բարեկամութիւններու պարազան։ Դժուար եղած է մարզոց հաւատալ որ կեանքի կարճ վայրկեանը միայն եղած ըլլայ մարգուն ճակատազրիր, և թէ սիրու սիրտերը կընան մէկ օրէն միւսը դադրիլ իրարու պատկանելէ, զերեզմանի մը վարագոյրով բաժնուած։

Զատիկը ոչ միայն անվախճան յաւիտենութիւն մը կը բանայ մեր տոջե, այլ նաև կը լեցումնք զօրութեամբը Յարութեան, հազնելով նոր նկարազիր։ Մեռեներէն յարութիւնը յայտնութիւնը չէ միայն մարդկային անմահութեան, մարդիկ անծանօթ չէին անոր, այլ ներկայ և ապազայ կեանքերու միւսթեան, և մարգուն վերանորոգման։ Որով յարութիւն առնելը, Աւետարանի ողիով կը նշանակէ ոչ միայն վերակենցազիլ, այսինքն նորէն շարունակել մահով ընդհատուած զոյութիւն մը, այլ վերապրիլ աւելի հզօր և պայծառ, աւելի բարզաւաճ և արդիւնալից կեանք մը։ Նման ատոք ցորենահատին, որ իյնալով հողին մէջ՝ կը մերկանայ իր անհատական միւսթիւնն ու կեանքը պահպանող պատեանէն, ծնունդ տալու համար քանակով և որակով յաւէտ բազմապատկուած ու բազմապատկելի ցորենահատին։

Քրիստոս մեռաւ մարդկօրէն, այսինքն զաղբեցաւ ողահ մը ունենալէ իր մարդկային անհատական գոյութիւնը, յետոյ կրկին ունենալու համար զայն, և աւելի ճգոր իրազործմամբ արդիւնաւորելու համար իր աստուածային զօրութիւնն ու սէրը իր Եկեղեցիի կեանքին և բօվանդակ քրիստոնէութեան պատմութեան մէջ, ծնունդ տալով բարոյական և ընկերոյշին նոր զրութեան մը, որ, իրքի ստեղծագործական նոր կարդ մը, ամենէն մեծ, բարի և աղնիւ քաղաքակրթութիւնը պիտի բերէր աշխարհի, ու մարդկութիւնը տաժանքներու ճամբէն, բայց սիրոյ և քաջութեան հոգիով, առաջնորդելու համար իր ճակատազրի լրումին։

Գերեզմանէն անդին մեզի կը սպասէ ոչ միայն յաւերքութիւնը, այլ նաև նորոգութիւնը, «փառաւորում»ը կեանքին, առաքեալին բասով։ Յարութիւնը այս կերպով կը բանայ մեզի կեանքի հորիզոն մը, օժակով մարզը նոր նկարազրով։ Այս իրականութեամբ միայն կը լուսաւորուի Քրիստոսի մահուան վրայ տարած յաղթանակին իմաստը։

Յարութիւնը ուրեմն ոյժն է իրացած անմահութեան, անձնանորոգման, և Քրիստոսի նորոգիչ ներկայութեան։

Յիսուսի Յարութիւնը մահուան վրայ տարուած յաղթանակ մը ըլլալով հանդերձ, է նաև երկնայնացումը աշխարհին և աստուածացումը մարդուն։ Մարդուն ապաղայ կատարեալ և լիալիր կեանքին վրայ այս վասահ մտածումը զմեզ կը տողորէ մեր ապաղային պատրաստութեան խորհուրդով և անոր հաստատութեան կամքով։

Ինչ փոյթ թէ այսօր աշխարհ կը շարունակէ իր մահուան գործը, վիտակից մարդկութեան յոյսն ու հաւատքը երբեք չէ խորտակուած զողզոթաներու վրայ. մեր հոգիին նայուածքը անցած ոլցած է միշտ աւելի անդին, չարչարանքի և նահատակութեան կարմրութիւններու ետին աեանելու համար Յարութեան լուսափայլ արշալոյսը ։ Ճշմարտութիւնն ու արդարութիւնը բառեր չեն սոսկ, այլ անմահ զօրութիւններ. չարութեան ողին կրնայ պահ մը քողարկել գանսոնք, բայց անոնցն է վերջնական յաղթանակը։

Այս սփոփաբար մտածումով օրհնենք Փրկչին Յարութիւնը, մարդկային արիւնոտ զողզոթաներու սուզին ընդմէջէն, այն մեծ յոյսով թէ մօտ է Զատիկը, այսինքն արդարութեան և ճշարտութեան յաղթանակը, որուն համար թափուած արիւնն ու արցունքը անվարձ չեն մնար ինչպէս այս կեանքի՝ նոյն և անդենականին մէջ։

ԽՄԲ.